



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏՅՈՒՏԱԿԱՆ

Թ. ՅԱՐԻ 1895

Տարեկան 10 ֆր. ասի — 4 դր. :
 Աղստանայ՝ 6 ֆր. ասի — 2 դր. 50 ֆ. :
 Միկ Թիւ. կ'այսէ 1 ֆր. — 50 կոպ. :

Թիի 9, ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՈՐՍՈՐԵՄ ՆԱԳԵՍ

ԼԵՂՈՒՔԱՆԱԿԱՆ

ՍՈՓՈՒՍ ՊՈՒԿԿԷ

ԵՒ ՀՆԵՐԵՆ ԼԵՂՈՒՔ ԳՐԹՈՍԵՐԵՆ ՎՐԱՅ
 ԸՐԱԾ ԱՋԳԵՏՈՒԹՅՈՒՆ



(Ըստ Գրքի Կոստանտնուպոլսի Կ. Կ. Կ.)

«Թացերէն reiran ե-
 բեւուշտիլ, բու-
 ղուր կը նշանա-
 կէ: Յունարէնի
 ն յի ձօսածնն
 (Տ.Յ. Թարգ. եւ
 երկիր շարժեցաւ)
 Մատթ. ԻԻ. 51
 կը Թարգմանուի

airpa in reiraida: Reirandai Թարգմանուած է
 Ղուկ. Է. 47. եւ Մարկ. Ե. 33 Տամարներուն
 տրէմոսան (Տ.Յ. Թարգմ. գողացեալ) reirōn՝
 Մատթ. ԻԻ. 54 Տամարը, իսկ Մարկ. ԺԶ. 8 եւ
 Բ. Կորն. Է. 15 Տամարներուն տրոմոսը՝ reirō:
 Այս բառին արմատը գերմանական ուրիշ լե-

զաներու մէջ չի գտնուիր: Kluge՝ եւ Fick՝
 reirai-da բառին մէջ՝ արմատին կրկնուիլը կը
 տեսնեն. եւ Fick Տին. - Տնդ. leliya-lélaya (=
 տարուբերիլ, երերալ) բառին Տեա կը Տամե-
 մատէ, զոր ես ալ Տաւանական կը Տամարիմ,
 Թեպէտ եւ Տին-Տնդ. արմատին՝ Տնդ. - գերմ. Ի
 մէջ սկիզբը ր կամ 1 ենթադրելը անստույգ կը
 ճեայ: Ուրիշ մեկնութիւն մը ես կ'առաջարկեմ,
 որ թէեւ. Ինձի Տնարաւոր կ'երեւայ՝ բայց նուազ
 Տաւանական:

Հայերէնի մէջ երբ գողգողալը, երբե՛մ
 կը գողգողած կը նշանակէ: Երբեք երբեք երկրաշարժ
 ըսել է. միտ զնելու է որ գոթացերէն բառը
 երկրաշարժ իմաստով կը գործածուի: Կրնայ
 Տայերէնէ փոխառեալ ըլլալ reiran, reiro: Ե-
 րկր բառին երկրորդ եր Տաւանականաբար եր-
 կար էր, ինչու որ երկր բառը *tresti բառէն
 ծագած է: Գոթ. ei՝ օտար տասն բառերու մէջ
 քն. յի կը Տամապատասխանէ, ինչու որ քն.
 յի այն ժամանակներն արգէն էին նման Տնչու՛մ
 ունէր: Երբ բառին երկրորդ եր Կապպագող-
 կացոց բերանը կրնար ու ժառանգած ըլլալ: Հի-
 մայ ալ Տփղիսի գաւառաբարբառին մէջ դա-
 սական ձեւը՝ ծիր, փրէրը գիշեր, եւն կ'արտա-
 բերուի:՝

Երբ բառին առաջին եր՝ անշեշտ ըլլալով՝
 կրնար գոթացերէնի մէջ կորուսիլ, նոյն իսկ եթէ

՝ Pauls Grundriss I 372.
 2 Wörterbuch I 113.
 3 Tomson § 60, 61.

Կապպարոզիկացոց ուսմական արտաբերութեան մէջ կորսուած ալ չըլլար, ինչպէս որ Տնարուոր կ'երեւայ: Այժմեան Հայ գաւառաբարբառաներուն մէջ սկզբան անշուշտ էր ըէն յստաւ սովորաբար կը կորսուի զ. օ. Ազուլեցոց ըեւը = դաս. Հյ. երեւ:

10. Մարկ. Ե. 2 Տամարին ք̄ τῶν μνη-
μείων Խօսքը (Հյ. Թարգմ. Ի գերեզմանաց) գոթ. Ի մէջ us aurahjom կը Թարգմանուի, Մարկ. Ե. 3 եւ 5 Տամարներուն ք̄ τῶν μνη-
μῶν (= Ի գերեզմանս) in aurahjom: Այս բա-
ռը գերմ. ուրիշ լեզուներու մէջ չի գտնուիր եւ մեկնուած ալ չէ: Ես ալ այս բառին ստոյգ մեկնութիւն մը չեմ կրնար տալ: Արգեօք aurahi բառը նման stainahs ածականի կազմու-
թեան *aura'hs կ'ենթագրէ, եւ արդեօք au-
rahse՝ Տին նորուեզերէն auri (= աւազուտ գետին) բառին Տամապատասխանող զոյգականէ՞
մը յստաւ կու գայ: Չեմ կարծեր: Եւ կամ aurahi բառը օտար բառ է: Գոթ. aurahi բա-
ռը Տայերէն օտար (ռմկ. օտար) բառին Տետ Տամեմանել չեմ Տամարձակիր:

11. Գոթ. Ի մէջ ածականներէ մակբայ կը շնուի՝ ածականին վրայ -ba մասնիկն աւել-
ցրելով: Այս մակբայները եկեղ. այ. Ի -ba վերջաւորեալ վերացեալ գոյականներուն Տետ՝ զ. օ. zloba (= յոսութիւն) շէն՝ ածականէ, եւ կամ ածականաց կազմութեանց Տետ՝ զ. օ. Տին -Տնդ. sthūlabhā, sthūla (= կոտ, Թանձր, ձող), յարարբերութեան մէջ եւ կամ առնց Տետ կը Տամեմատուին: Աչքի զարներու չափ զարմանալին սա է, որ այսպիսի կազմութեանց եւ ոչ մէկ զոյն Տետքը մնացած է գերմ. այլ լեզուներու մէջ: Սկզբնաբար Հայ. ածականէ մը յստաւ եկած է գոթ. ungatassaba áttaxas. Տայերէնի մէջ անոտաբար մակբայ է = áttax-
tas. Տաւանականաբար նոյնպէս նախնաբար Հայ. ածականէ մըն է գոթ. azetaba ḡðeas, որուն Տայերէնէն է անոտաբար մակբայը: Արդեօք գոթ. -ba մակբայակերտ մասնկան՝ Հայ. -բար մակ-
բայակերտին ունեցած նմանութիւնը պատահա-
կան է: Գոթ. մակբայակերտին Տայերէնի վրայէն կազմուած ըլլալը Տնարուոր է: Կանուր ժամա-
նակներ արդէն Հայ. մէջ Տաւանականաբար վեր-
ջին քն տար կամ Թեթեւ. կ'արտաբերուէր: Տփղիսի գաւառաբարբառին մէջ Տինայ ալ համար ըսելու տեղ՝ համար կ'արտաբերին: Եթէ գոթ. -ba Տայերէն-բար նմանութեամբը կազմուած է, գոթ. Ի մէջ զ գրին ան Տետ կորսուած ըլլալուն զիստար պատճառը սա կրնայ ըլլալ, որ -ba վերջաւորու-

թիւնը՝ Տարազա գոթ. բառերու -a վերջաւոր-
ութեան (niba, þauh ga-ba-ðauþniþ ԅօջՏ-
ԺԱ. 25, waila, fairra, nehwa, ufta, եւն) Տա-
մաձայն ձեւ տաած է: Կրնայ ցուցուիլ որ ուրիշ
լեզուներու մէջ ալ մակբայներու նկատմամբ
փոխառութիւն եղած է. քիչ չեն Տիւսիային
լեզուաց մէջ այն մակբայները, որոնք զ. օ.
գերմ. լեզուի Տետեւորութեամբ -vis կը վեր-
ջաւորին: Գոթ. -ba վերջաւորեալ մակբայներու
այս մեկնութիւնը խնդրական կը նկատեմ դեռ:

Յանընաւստ II.

Այս յօդուածս Dr. Torph Տաղորդած էի,
որ ինձի Տայերէնէ փոխառեալ գոթ. բառ մը
ցոյց կու տայ, որ աւելնէ կարեւորն է:

Գերմանական բարբ. լեզուներն ունին
heidan (տաւե heidanisc), heiden, heithin (տա-
ւե heidin, heidane), Տին-քս. hethin, Տին
þerhu, hethin, hethen, Տին-անգլ-սաք. hæ-
ðen, Տին-նորմ. heðinn (աակէ Տին-նորուեզ.
heiddingi, Տին-չուեստ. heþninge) = հեթնա-
սակն ածականը: Ս. Գրոց գոթ. Թարգմանու-
թեան մէջ ք̄ θνηχοί (= Տեթանտա) բառը
Թարգմանուած է þai þiudō, իսկ ք̄ θνηχωσ'ը՝
þiudiskō. այս երկուքն ալ յուշարէնի Տետեւ-
որութեամբ կազմուած են: Բայց այս Թարգմա-
նութեան մէջ՝ Մարկ. Ե. 26 Տամարին 'Hv ðè ḡ
յսոյ 'Ελληνοισϋ (= եւ էր կինն Տեթանտս) sō
qinō haiþnō Թարգմանուած է:

Աձեն լեզուաբնիկը մինչեւ Տինայ heidan
բառը Տին-բրձր-գերմ. heida (= Տեթանտս)
գոթ. haiþi (= դաշտ, աակէ haiþiwisks =
վայրի, վայրենի) բառերէն կը Տամարէին, եւ շա-
տերև կ'ընդունէին թէ այս ածականը լտ. paga-
nusth (բայս բառէ) Տետեւորութեամբ կազ-
մուած ըլլայ:

Բայց այս մեկնութիւնն ինձի գոՏացուցիչ
չ'երեւար: Klugeի բառին Տամաձայն՝ heidanը
լտ. paganusth ճիշտ Թարգմանութիւնը չի կր-
նար ըլլալ: Եթէ գոթ. haiþnō բառը haiþi (ար-
մատը) haiþio —) բառէն յստաջ եկած ըլլար,
haiþnō բառին մէջ þ եւ n գրերու մէջն ձայ-
նաւորի մը կորսուած ըլլալը չի կրնար մեկնուիլ:
Ատոր ալ միտ դնելու է որ գոթ. Ի մէջ -na
մասնիկն այնպէս չի գործառուիր, ինչպէս պէտք
էր գործածուիլ haiþnō բառին մէջ սովորա-
կան ստուգաբանական մեկնութեան Տամաձայն:
Վերոյիշեալ մեկնութեան անՏաւանական ըլլալն
անկէ ալ յայտնի է, որ Klugeի բառին Տա-
մեմատ՝ լտ. paganus բառը Գ. դարուն երկրորդ

կիտան երեւան եղած է, մինչ հաիթոն Ս. Գրոց գոթ. թարգմանութեան մէջ կը գտնուի արդէն:

Dr. Torp տեսաւ որ գոթ. haiþno բառը Հայերէն հիթնոն (յթ. սեռ. հիթնոնաց) բառէն է: Հայերէն բառն ալ յն. ἔθνοςէն փոխառեալ է:¹

Հիթնոն ինչպէս նաեւ հարտե (յն. ἄλογ) եւ ուրիշ բառն Հայերէն բառերու մէջ և գիրը յաւելուածական է: Հայերէնի մէջ ըստ կանոնի յն. յն. ծ գրին տեղ կը բռնէ ֆ: Հիթանոսի որ Svarabhakti է:

Մարկ. է. 26 է յն. ἦν δὲ ἡ γυνὴ Ἐβ-
λγητις, որուն գոթ. է wasupþjan sō qino haiþno, իսկ Հայերէնն եւ կինն որ Հիթանոս:

Հայերէն Հիթանոս բառէն գոթ. յիթն հաիթոն (եղ. ուղ. իգ.) ձեւն աւուուր ձեւափոխութեամբ կը մեկնուի: Գերմ. բառին aig² haiþi բառին մէջ փոխառութեամբ յառաջ եկած է, Հմմտ. զ. օ. Հին-նոր. Heiðrekr strjóna որ կազմուած է Հին-անգղ. սաքս. Eadric (Eðric) stréon բառէն: Հայերէն բառին -- արմատական վերջաւորութեան տեղ գոթ. բառը գոթ. ուղղականի -- ս վերջաւորութիւնն առած է:

Grimm* (Gramm. II 164) կը Համարի թէ գոթ. բառին արականն եղ. ուղ. ք *haiþns ըլլայ քայց այս գոթ. ձեւին Հակառակ կ'ըլլեն Տին գերմ. ձեւերը զ. օ. Տին-քսո. hethin. Kluge* գոթ. *haiþins ձեւ մը կը Տեսեցընէ, բայց ինծի աւելի Հաւանական կ'երեւայ գոթ. *haiþans ձեւը: Հառ լաւ կրնայ յարմարիլ հաիթոի այս ձեւը, ինչպէս bundansf³ andbundnan, auhsanf³ aushnē. Հին-բրձր-գերմ. ի մէջ heidanf մէկ երկրորդական ձեւը որ է heidin, կազմած էին նմանելով eiganfէ կազմուած eiginf: Հին-քսո. Տին-անգղ. -քսո. եւ Տին-նորմ. լեռուայ մէջ՝ կարելի չէ որ լեզուի գիտակցութիւնը (Sprachbewusstsein) hethin եւ cristin ձեւերը՝ գոթ. -eins վերջաւորեալ բառերու կազմութենէն անջատել կարենար:⁴

Գոթ. *haiþans բառին Հայերէն հիթնոն բառին Տես ունեցած աղբրը թէ լեզուագիտական եւ թէ պատմական տեսակետն առնելով՝ ծանրակշիռ է: Եսկէ կը Տեսեցընեմ:

1. Գոթ. *haiþans բառը կ'ապացուցանէ թէ Հայերէնէ փոխառեալ գոթ. բառերը այնպիսի ժամանակ մ'առնուած են, յորում Հայք քրիստոնէայ էին, եւ ստով կը Հաստատ-

ուուի իմ այն մեկնութիւնս, թէ այս բառերը 267ին կապագոտվացիի գերեւաններէն անցած են Գոթացոց:

2. Գոթ. *haiþans բառը կ'ապացուցանէ թէ 267ին արդէն Հայերէնի մէջ հիթնոն բառը կը գործածուէր, եւ այն սկիզբը հով:

3. Եթէ գոթ. *haiþans բառը Հայ. հիթնոն բառէն փոխառեալ է, այն ատեն պէտք է որ Մարկ. է. 26 Համարին հաիթոն գործածող Ռ-րիփպա ըլլայ:

4. Հայերէն հիթնոն առնուած գոթ. *haiþans բառը կ'ապացուցանէ, թէ գոթացի բառին սկզբանէ հ գրին արդէն 267ին թիթեւ կ'արտաբերուէր, եւ թէ անձայն չէր, եւ թէ չի կրնար Գոթացոց իսպախ գտնուած ուշ ժամանակներն ընդօրինակողի մը ձեռքը ներմուծուած ըլլալ, ինչպէս ոմանք կ'ենթադրեն:

5. Եթէ գոթ. *haiþans բառը Հայ. հիթնոն բառէն ծագած է, պէտք է որ գերմ. heidnisch բառը Klugeի բառին պէտ՝ Գոթացիներէ գերմ. միւս ցեղերու անցած ըլլայ: Heide, Kirche, Pfaffe բառերը՝ Գոթացոց եւ իրենց քրիստոնէութեան ուրիշ գերմ. ցեղերու վրայ ազդեցութիւն ըրած ըլլայ կը ըրցընեն:

Յանդիտած Բ.

Բաց ի յիշուածներէն՝ գոթ. ուրիշ երկու բառերու ալ մտադիր ըլլալու է:

Փիլիպ. Բ. 7 է in galeikja manne waurþans jah manaulja bigitans swe manna. Յշմարենն է ἐν ὁμοίωματι ἀνθρωπῶων γενόμενος καὶ σχήματι εὐρέθεῖς ὡς ἀνθρώπου. Հ.ս. ի նմանութիւն մարդկան եղեալ, եւ կերպարանօք գտեալ իբրեւ շմարգ: Manaulja բառին մեկնութիւնը գտնուած չէ. մինչև անգամ այլեւայլ կերպով շրթագրել կամ փոփոխել ուղղուներ գտնուեցան: Ինչպէս որ galeik¹ galeikէ յառաջ կու գայ, այսպէս ալ manauli *manauls ձեւէ մը կրնայ յառաջ եկած ըլլալ: Թերեւս այս manauls բառը Հայ. նմանաբառն է Կաւպտյան = xολαφίτσιον. Այս բառը կազմուած է այնպէս, ինչպէս swogatjan, lauhatjan են. բառերը կազմուած են: Թերեւս այս բառին արմատը Հայ. կոփե՛ բառէն փոխ առնուած է Կաւպտյան բառը կրնայ իւր ան լեզուայ գործնական ձեւափոխութեամբ (πραγματεύεσθαι) kaupontէ առած ըլլալ:

4. Ա. Վ.

¹ (Տես Բրաքեման, Յուսարէն փոխառեալ բառեր Հայերէնի մէջ, էջ 97.)
² Pauls Grundriss I. 319.
³ Kluge, Stamm. § 199.